

ՀԱՆԴԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ



Ումակերդոյ Ա. Թագաւոր Խոալիոյ:

Ումակերդոյ Ա. (Ռանիերի-կարոլոս-էմանուէլ-Յովհաննէս-Մարիա-Ֆերտինանստոու-էլեգինէոս), թագաւոր իտալիոց, ծնաւ ՚ի 14 մարտի 1844, այն օրն յորում 24 տարի առաջ ծններ էր իր հայրն Վիկտոր-էմանուէլ: Ինքն մեծապէս օգուտ քաղեց իր առաջին տարիներն ընդունած խիստ դաստիա-

բակութենէն և մանաւանդ մատենագրութեան և մաթեմատիկեան ուսմանց մէջ հանդիսացաւ պայծառ և մըտացի հանճարով մը: ի 1858 մկան իր զինուորական ուսումը և անուանեցաւ զօրավար Բիեմնդի ուաղմիծ Յոհաննէս կամական իրաւագի:

տութեան, յորում թէ ինքն և թէ իր եղայրն իշխանն Ամատէոյ՝ վարժապետունեցան զՊոնդոմբանյիլ, և խառնազգային, պատժական և ուրիշ ընկերական գիտութեանց իրաւագիտութեան, յորս վարժապետ ունեցան զՄանչինի հիմակուան արտաքին գործոց պաշտօնեայն ետևէ եղաւ։ Այս ուսմանց զբաղեցաւ մինչեւ ՚ի 1862։ Զինուորական և քաղաքական կենաց մէջ կանուխ մտնելով, ՚ի 1859 նշանաւոր եղաւ առընթեր վիկտոր Էմմանուէլի անկախութեան պատերազմին մէջ։ Աւելի մոտ իտալական միութեան շարժման մէջ խառնուեցաւ, որ պատերազմին յաջրդեց, ՚ի 1864 ՚ի պատիւ տեղակալ գնդապետի և ՚ի 1862 գնդապետի։ Նոյն տարւոյն մէջ, իր քրոջ Մարիամ Բիայի՛ Իորդուգալաց թագաւորին հետ ամեւ մնութեան առթիւ, անուանեցաւ հրամանատար զօրավար երկրորդ հեծելոց ռազմին։ Մասնաւորապէս իրկուց-Սիկիլեայց թագաւորութեան միւսանգամ կարգաւորութեանը գործոյն ընկերացաւ, և զնաց յուլիսի մէջ ՚ի Նարովի և ՚ի Բալերմյ մասնակից ըլլալու սիրոյն զոր ժողովուրդը կը ցուցընէր առ կարիպալտիւ։

Ստուգիւ կրնայ ըսուվի որ իշխանը ՚ի 1866 ամին սկսաւ բուն իր քաղաքական վերաբերութիւնքը, պատերազմէն քիչ առաջ։ Այն մեծամեծ անցից մօտենալուն ժամանակն, Ումպէկոդոյ իշխանը Բարիդ գնաց, գաղղիական վարչութեան այն ատեն նկատմամբ իտալիոյ և Բրուսիոյ մէջ կատարուած դաշնակցութեան զգացումներն իմանալու համար։ Երբոր, շուտ մ'եւսքը, գործը բանագնացութեանց յաջորդեց, արքայական իշխանը եռանդեամբ ինքնինքը պայքարին մէջ նետեց։ Ամատէոյ իշխանին հետ մասն ունեցաւ Գուադոմայի կռուէնին (24 յունի 1866), և հօն արութեան գործեր ըրաւ, և ինքն կը հրամայէր Զիարտինի բանակին զօրաց հասուածի մը, ընդհանուր տեղակալ անուամբ։ Յանկարծակի բարձրագոյն զօրութեանց գիմսոց գտնուելով, իր

գունդքը չորեկուսի ձեւացուց, աւրարիացի տիգաւոր հեծելոց (ուլան) յարձակմոնքն արգիլեց, և սպասեց Պիքսիոյ զօրավարին օգնութեան, որով Տուրանուոյ զօրավարին նահանջը պաշտպանեց։ Այս պատերազմը հոչակուեցաւ և քառակատակուսի Գուստոդայի և անուամբ։ Նոյն տարւոյն փետրուար ամսոյն մէջ հրամարեցաւ Ումպէկրոդոյ իրեն սեղակալ զօրավարի աստիճանէն։ յաջորդ օգոստոս ամսոյն անուանեցաւ պատույ նախագահ Բարիդու Համաշխարհական հանդիսին գործակալութեան համար։

Բիեմոնդի իշխանը կը հարսնածէր ՚ի 22 ապրիլի 1868 իր հօրեղբօր աղջիկը զիշխանուհին Մարկերիգա-Մարիաթերեզա-Ճիովաննա, ծնեալ ՚ի 10 սեպտեմբերի 1851, դուստր Ֆերտինանուսոսի հանգուցեալ զբսին ճենովայի, մեռեալ 21 վետրուարի 1855, եղբօր Վիկտոր-Էմմանուէլ թագաւորի և Եղիսաբէթ իշխանուհուոյն, դըստեր Սպասոնիոյ թագաւորին Թովհաննու, ձախաձեռնի ամուսնացեալ ՚ի 1856 Ռաբալլոյ մարգէդին հետ։ այս ամուսնութիւնն հոչակուեցաւ յիտալիա հասարակաց մեծամեծ հանդէսներով։ ՚ի 11 նյեմբերի 1869, երբար Վիկտոր Էմմանուէլ թագաւորը վասնագաւոր հիւանդութեանէ մը հազիւ կապտէր, իշխանուհին Մարկերիգա ծնաւ ՚ի Նարովի որդի մը, որ Վիկտոր-Էմմանուէլ-Ֆերտինանուսու-Մարիաթերեզա անուանքն առաջ և իշխան Նարովի տիտղոսն ։ Բանտարգելոց ազատութիւնն մը և ժողովրդական մեծամեծ հանութեան ցոյցեր նշանաւոր ըրին միանդամայն թագաւորին հաստատութիւնը և իր թոռան ծնունդը։

Հովովնայ իտալիոյ հետ միանալէն քիչ մը ժամանակ վերջը, Ումպէկրոդոյ իշխանը բնակեցաւ ՚ի Քուիրինալ և զօրաց բանակի մը հրամանատարութիւնն ունեցաւ, ՚ի 1871 ճամբորդութիւնն մը ըրաւ ՚ի Սպանիա, ուր իր եղրայրն Ամատէոյ իշխանը գահ ելած էր, և ՚ի 1872 Մարկերիգա իշխանուհուոյն հետ

Գեռլին գնաց կնքահայրը թլլալու բրու-
սիոյ իշխանուհւոյն նորածին դատեր մը
Այն ժամանակին Ռւմապէրդոյ իշխանը
Ասսիայի հուսարաց զնդիմը զլուխ ա-
նուանեցաւ : Ապա 'ի յուլիսի 1876
Ռւմապէրդոյ իշխանն և իշխանուհւին
Մարկերիդա գնացին 'ի 'Ռուսաստան,
ամեն անցած ռուս քաղաքաց մէջ զար-
թուցանելով առ իտալիա սիրոյ ցոյցեր,
ի 1875 ծատեալ անցաւ Անգղիայէն,
յետոյ 'ի վիեննա առընթերակայ եղաւ
Ֆերուինանտոս կայսեր յուղարկաւո-
րութեան : Շատ խօսուեցաւ իրեն կա-
րիպալուի ըրած այցելութեանը, երբոր
սա Հոռովմ եկաւ իր նուիրակութեան
յանձնարարութիւնը առնլու (1875) :

Յթ յունուար ամաց 1878, վիկտոր
Էմմանուելի մահուան օրն, իշխանը
թագաւոր իտալիոյ հոչակուեցաւ Ռւմ-
պէրդոյ Ա անուամբ : Ինքն յայտարա-
րութիւն մ'ուղղեց իտալական ժողովը ըր-
գեան, ուր կը խոստանար առաջնոր-
դուելու այն մեծամեծ օրինակներէն,
զոր հայրն իրեն տուեր էր, և նուի-
րումն առ հայրինիս, սէր առ յառա-
ջադիմութիւն և հաւատարմութիւն ա-

զատ սահմանադրութեանց մէջ, որ իր
ազգատոնմին փառքն են : 817 նո.
յեմբերի 1878, 'ի Նարոլի ճամբորգու-
թեան մը մէջ, թեթև կերպով մ'իր
կառաց մէջ զարնուեցաւ սպանողի մը
դաշոնով, Բասսանանդէ խոհարարէն,
որուն Գաբրոլի՛ որ թագաւորին դիմաց
նստած էր, խոտորեցուց բազուկը, ին-
քը վէրը մ'ընդունելով : Այս անօրէն
դաւաճանութիւնը պատճառ եղաւ բո-
լոր մեծ քաղաքաց մէջ և մասնաւորա-
պէս 'ի Հռովմ և 'ի Նարոլի սիրոյ ցոյ-
ցերու, այն ատեն յորում խառնազ-
գային շփոթութեան շարժում մը կար
իտալիոյ մէջ : Յետ երկար ընդդիմա-
կան վիճմանց սպանողին մտաւոր վի-
ճակին վրայ, Բասսանանդէ մահուան
դատապարտուեցաւ . բայց թագաւորը
փոխեց պատիժը ցիկեանս բռնի աշխա-
տութեան (29 մարտ 1879) : Այս գիծու-
թիւնը շատ աւելի նշանաւոր եղաւ ա-
նով՝ որ նոյն ժամանակին 'ի Մատորիտ
ճիշդ ասոր նման յանցանքի մը համար
Մոնդազի սպանողը մահուան պատիժը
կ'ընդունէր :

ՅԱԿՈԲ ԿԵՐՁԻԼՏ ՆԱԽԱԴԱՀ ՄԻՍՅԱՌ ՆԱՀԱՆԳԻՑ ՀԱՍՄԱԿԱՍՊԵՏՈՒԹԵԱՆ

Հազիւ տարի մ'է որ նոր աշխարհին
ամենէն յառաջադէմ ազգն 'ի մի կը
գումարէր՝ իւր վարչութեան նոր նա-
խարհ մ'ընտրելու . և առաւելութեր
քուէից հասարակապետականաց՝ կ'ըն-
արուէր նշանաւոր և գժրաղղ զօրա-
վարն Յակոր իւրֆիլտ, ընդդէմ ռամ-
կավարաց՝ որոնց ընտրելին էր Պ. Հան-
քոք : Բայց ափսոս որ ժողովրդեան ցըն-
ծութիւնն երկար չտևեց : Ներկայ յու-
լիկ ամաց Յթ թափառական խելացնո-
րի մը հրազէնն 'ի դրունս մահու հա-
սուց Հասարակապետութեան Նախա-
րհը : Արդ մինչդեռ թշուառ քաղա-
քադէսն կենաց և մահու անսսուզու-
թեան հետ կը մրցի, պատշաճ կը դա-

տինք այս աեղ իրեն համառօտ կենսա-
գրութիւնն ընծայել ընթերցողաց :
Ծնաւ յօրանժ (0հիոյ) յամին 4834
նոյեմբերի 19^թ: Տասնուեօթը տարե-
կան էր երբ հազիւ մահացու տենդէ ա-
զատած՝ որոշեց ինքինքը ուսման տալ:
Գնաց 'ի Զըսդր, այն տեղույն գպրոցը
յաճախելու դիտամաք . իր աղքատ մայ-
րը և աշխատասէր եղբայրն հազիւ 17
տոլլարի խեղճ թշուակ մը կընային մա-
տակարարել իրեն ամիսը, որով աղքա-
տօրէն կ'ապրէր : Կարօտութիւնները
լրացընելու համար, որոնք ամիս յամ-
սոյ իր վրայ կը ծանրանային, ինքոնի
պէս հիւսնութեան ետևէ եղաւ : Ամեն
առաւօտեան կանուխ ժամերն և իրի-